

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ԼՈՅՍԷ՛ ԾԱՂԻԿ, ԴՈՒՆ ԻՆՉՊԷՍ...

Յարածըվումն ու բեկբեկ բոյրովն այս քարմ հասակիդ,
 Այսօր, ուժգին, հոգւոյս դէմ, բացի սահանք մ'անցեալէն,
 Մինչ քեզ մոռնալ կը կարծէր ան սարիներ այսօրան վերջ,
 Դո՛ւն՝ շուրջդուն լիովին, գրսար զիս մութ ու լըռին...:

Կա՛րն՝ երկվարեան մը միայն, դրպար հոգւոյս, լոյժ, թօնոս,
 Ու փորձեցիր իջնել խոր, սեւ-սաք գոյլովն աչերուդ...
 Բայց հեռացար՝ շրւարուն, նոր սա երգէն սրճախառն...
 Զըւարթ սրղան փրնտեցիր, ու չըզրսար... զըխեցա՛ր...:

Հոգիդ ծաղիկ մ'էր լոյսէ, բացուող՝ կեանքին, արեւուն,
 Ես մեծամուլ մը քախճոս, կեանքէն փախչող — խե՛նք — հեռո՛ւն...

Գուն չը գիտցա՛ր ասիկա, ու հեռացա՛ր ալ այդպէս...:

Կ'արեւոտին սակաւին, մասնեւրուդ ջերմ սեղմումէն,
 Գործ գիւեհներս յուսաբեկ, զըղու հոգիս՝ քերք առ քերք...
 ... Լոյսէ՛ ծաղիկ, գուն ինչպէ՛ս, սա հոգիին մութին մէջ,

Պիտի ճանչնալ կրնայիր հի՛ն քու ընկերդ մանկութեան...:

Երուսաղէմ

1 Յունիս 1941

ՇԷՆ - ՄԱՀ

